

ՄԱՅԻԿ

ԿԱՆԱՆՑ ՅԱՏՈՒԿ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԸՄԲԱԹԱԹԵՐԹ

ԳՐԱԿԱՆ, ԳԵՂԱՐՈՒՆԵՍՏԱԿԱՆ
ԱՌՏԵՒՆ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ, ՆՈՐՈՅԹԻ
ԶԵՌԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹԵԱՆՑ
ԿԱՆԱՑԻ ՀԱՐՑԵՐՈՒ ԵՒ ԱՇԽԱՐՀԻԿ ԻՐԵՐՈՒ



ԺԹ. ՏԱՐԻ

Նոր Նըշան, Թ/Ը 22



ՅՕԴՈՒԱԾՆԵՐ ՈՒՆԻՆ
ՏԻԿ. ՄՐԲՈՒՀԻ ԳԻԿՁԻԻԳԵԱՆ
ՕՐԻՈՐԴ Թ. ԳԱՐԱՄՄԱՆԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ԱՐՓԵՆԻ ՆԱՀԱՊԵՏԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ՄԱՆԻՇԱԿ ԶԱՌԻԿԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ՍՕՅԻ ԽԻԻՏԱՎԼԵՐՏԵԱՆ

ԵՒ
ՀԱՅԿԱՆՈՅՇ ՄԱՌԲ

Գ/ն 40 փարս

Տպագրութիւն ԵՄՂԻԿ, Կալաթա.



S. AGAYAN

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ՝ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈԼՍՈՑ ՀԱՄԱՐ

Տարեկան 50 դրուչ. Վեցամսեայ 25 դրուչ :

ԳԱՒԱՌՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Տարեկան 54 դրուչ. Վեցամսեայ 27 դրուչ :

ԱՐՏԱՍՍՀՄԱՆԻ ՀԱՄԱՐ

Տարեկան 12 ֆրանք :

Ծանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող ամէն կարգի գործառնութեանց համար դիմել մի՛ միայն՝

{زاغيك غزتهسى}

درعليهده غلطهده قورشونلى خاندده نومرو و

Շ Ա Ւ Ա Ռ Ս Թ Ե Ր Թ «Ծ Ա Ղ Ի Կ»

Կ. Պոլիս, Ղալաթիա, Գուրչուենլու խան, թիւ 7

JOURNAL "DZAGHIK,"

Constantinople, Galata, Kourchoum Han, N° 7.

Վ Ա Ճ Ա Ռ Ս Տ Ո Ւ Ն

ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԵՒ ՕԺԻՏԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԶԱՆԱԶԱՆ ՆԻԻԹՈՑ

ՇԱԼՃԵԱՆ ԵՒ ԹԱՎՇԱՆՃԵԱՆ

ՀԱՅԹԱՅԹԻՉ ԿՍՅՍԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԱՆ

Կ. Պոլիս, Էսկի Զապթիէ հասկէսի թիւ 63

Ապրանաց տեսակներու ճոխութեամբ ու չափաւոր գիներով ծախող հանրածանօթ այս հին վաճառատունը Եւրոպական առաջնակարգ գործարանաց հետ միշտ ունեցած յարաբերութեանց շնորհիւ կը գտնուի պատրաստ հաւաքածոյ մը ասեղնագործութեան եւ օժիտի վերաբերեալ նոր ու ընտիր նիւթերու, ինչպէս մետաքսեայ կերպասներ, աթլաղ, թաւիչ, թաւթա, ոսկեզօծ ու արծաթեայ զուտ ու անզուտ թելեր (խաս եւ խամ սրբմա), ճերմակեղէնի համար ընտիր պոստէններ, վալանսիէն ու մետաքսէ թանթէլաներ, ճերմակ քլթան, դաղղիական ընտիր շապիկի կերպասներ, բիքէներ, գունաւոր պաթիսթներ եւ այլն եւ այլն:

Ձեռագործ բանուած ու սկսուած զանազան ճոխ նիւթոց հաւաքածոյ մը պատրաստ կը գտնուի:

Կ. Պոլսոյ եւ Դաւառաց դպրոցական հաստատութեանց համար մասնաւոր ղեղչ կ'ըլլայ:

Վաճառատան մէջ կը գտնուի միշտ պատրաստ ասեղնագործի գծագրիչ մը:

ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Շ Ա Բ Ա Թ Ա Թ Ե Ր Թ

(606) Ժ.Ը. ՏԱՐԻ — ԹԻԻ 22

2 ՓԵՏՐՈՒԱՐ 1906

ԿԱՆԱՑԻ ԴԻՐՔ, ԳԱԻԱՌԻԿ ԿԻՆԵՐ

«Գիտեմ որ դարուց ի վեր մեր սեռին նայուած է ցած ա-
լօք, եւ այս բանը ամենուս օրտերն այնչափ վշտացուցած է,
սակայն վշտացեալի մը վիշտը միայն խոնարհութեամբ եւ քաղց-
րութեամբ արտայայտուելով կրնայ յազոզութիւն գտնել, եւ ինձ
կը բուի որ մեր խոնարհութեամբը աւելի լուս պիտի կրնանք
յադիել մեր սեռին դեմ յարուցուած դժուարութեանց եւ կամ
բուծել դարերէ հետէ հինցած նախատինքք: Ուստի սրտերնուս
ցաւը ուրիշ կերպով յայտնենք:»



ՈՒՍՏԻՆ րուական հեռու գաւառէ մը և մօր
մը ստորազրած նամակէն կ'արտատպենք վե-
րոգրեալը, գաղափար մը տալու համար մեր
ընթերցողներուն կանացի լինքնադիտակցու-
թեան աստիճանին վրայ, ուր կը գտնուին

դեռ մեր դաւառի սեռակիցները ցաւալի մեծամասնութեամբ մը :
Ամէն ստեղծ նմանօրինակ գաղափարներով մրտաուած նամակներ
չեն ուշանար մեր հասցէն գտնելու, հրատարակուելու կամ պար-
զապէս խօսակցութեան մը սիրոյն համար, որոնց մէ սակայն գոհ
կ'ըլլանք միշտ, անոնց հասկացողութեան եղանակները գգուելով,
որ դժբախտաբար այնքան հեռու է այն ուղղութիւնէն որուն կը
հետեւինք մենք կամ կ'ուղենք հետեւիլ : Գաւառի կիներ, լինչպէս
նմոյշ մը կը խօսի հոս վերը, հալածական ուրուանկար մը կը նը-

կատէ ինքզինքը, երեւակայական սարուկ մը իր բարոյական կեանքին մէջ և որ աւելին, նորածին մանուկ մը, որուն խօսելու դերը նոր կը սկսի դեռ: Զարմանալի է որ իրենցմէ շատեր կամ ամէնքն ալ, մեզմէ շատ շատ առաջ իրենց արուեստուն հետ աշխատութիւնը բաժնած, արտաքին գործունէութիւններ ընդգրկած, մէկ խօսքով անգիտակ ֆէմինականութեան շոշորթ մը սրբազան ըլլալով հանդերձ, տակաւին կը նկատեն ինքզինքնին այն գործածական անօթներու կարգէն, որոնց շարժումը գործածողին կամեցողութիւնն ու ձեռքը կ'արտօնէ: Իրաւ է թէ բազմատարար այրամեծարութիւնը ծայրայեղ կերպով յառաջ վարուած է դաւառներու մէջ, ուր էրիկմարդուն ձայնը աւելի հնչուն եղած է միշտ, բայց ատիկա չէ մերկացուցած կինը իր իրաւունքներէն, և դաւառի կնոջ իրաւունքները, տան կարգապահութեան հսկողութիւն, անտեսագիտութիւն, դաշտի աշխատութիւններ ևլն, բարբառուն գործեր են ահա, որոնք մոռցնել չեն տար իր էգի կարողութիւնն ու դիրքը: Գաւառացի այրը չի՞ դնահատեր իր կնոջ աշխատանքը արդեօք, որ ան կը դատապարտուի ինքնին ինքզինքը վշտացեալ մը համարելու, ցած աչքով գիտուած ընդունելու, ևն:

Առանց պատասխանի սպասելու ևս պիտի հաստատեմ ինչ որ արամարանական է: Վասն զի անկարելի է որ այրական ողջամբտութիւնը զանց աւնէ այդ պարագան: Միայն, ինչպէս դիտեցինք քիչ մը վերը, ինքնագիտակցութեան թերին է պատճառը որ կը մերկացնէ իրենց անձերը արժանաւայել դիրքի մը, և այս իրենք իրենց ձեռքով միայն: Վասն զի ոչ ոք կրնայ բռնադատել զինքը երեւակայական ցածութեան մը մէջ:

Նաև տարօրինակ իրողութիւն մըն է այն ըմբռնումը, զոր տակաւ կը հասունցնեն իրենց մէջ դաւառի կիները ֆեմինիզմի նկատմամբ, բոլորովին ու հիմնովին խեղաթիւրելով զայն, որպէս թէ այդ բառը այր սեռին դէմ դնելու սահմանուած ըլլար, և մենք պայքարել ուղէինք անոնց դէմ:

Եւ ինչ որ անոնց սքողուած համեստութիւնը կը կազմէ, դաւառի կիներուն, այն ծածկամտութիւնն է որ ջուրը յարէին տակէն քալեցնելու հնարքը կը ստեղծէ: Այսպէս, վերոգրեալ արտատպուած կտորին մէջ յայտնարար կ'երևայ սասանայի հոգին: Քիչ մը վերը «Վշտացեալի մը վիշտը խոնարհութեամբ եւ քաղցրութեամբ արտայայտելով կրնայ յաջողութիւն գտնել ևլն.» և երկուտող վար՝ «Ուսի արտերնուս ցարը ուրիշ կերպով յայտնենք:» Զարմանալի չէ՞ որ վրիժառութեան մը նախադուրը կը համարին ողջամտութիւն մը, որուն գիտակցօրէն գործածութիւնը պիտի ծառայէ մեր սեռին բարձրացման, այն պէտքին որուն անհրաժեշտութիւնը զգալի է բացայայտ:


Եւ՞տակից զատ, չեմ հասկնար որ ի՞նչ ըսել է վշտացեալ մը ըլլալ. ինձի այնպէս կը թուի թէ ասիկա ակուայի ցաւի մը միջոցին թուած բանդագուշանք մըն է, մեղմացնելու համար կիզիչ մորմոքում մը: Հակառակ պարագային քէնոտածներ պիտի ըլլայինք արական սեռին դէմ, մեր վիշտին հետեւանքով. և քանի որ այսպէս չէ, ապա ուրեմն մեր անկամութեան, մեր թմրատութեան, մեր ծուլութեան և անինքնաճանաչութեան պէտք է որ վերագրենք մեր նախնին դիրքին բուն պատճառը: Թէպէտ անուրանալի է որ այր սեռը ազդեցութիւն մը ունեցած է մեր փոփոխական գոյներուն վրայ, բայց ասովէ աւելի անուրանալի է մեր անտարբերութիւնը, որ թողած է զմեզ հողմավարի մը քմայքնութեան մէջտեղ:

Այս սկզբունքով և հետեւութեամբ, պէտք չէ մեր նպատակը ըլլայ սեռական խտրութիւն մը ըմբռնել բարոյական կեանքի մէջ. ասիկա անհամերաշխութեան և սխալ պարտաճանաչութեան շողջողուն ազդակ մը պիտի ըլլայ միշտ, թիւր կարծիքներու և հիւանդ ունակութեանց տեղի տուող:

ՀԱՅԿԱՆՈՅՇ ՄԱՌԻՐ



ՅԻՇԱՏԱԿՆԵՐՈՒՄ ԲՈՎԷՆ



Ա՛լ ճանճրացեր էի ձմրան միզապատ երկնքին մուսլ դէմքը դիտելէ, սրուն թախծոտ ասուերով ուրուադժուած ամէն բան, չեմ գիտեր, ի՞նչ տարտամ զգայութիւն մը հոգիէս ներս կը հեղուր, որ կը մտթնար, կը մտթնար դուրսի մթութեան հետ շփոթուելու աստիճան: Բայց այս հոգեկան վիճակը անտանելի է մարդկային էակի մը համար, ու ես կը խորհէի անկէ խուսափելու միջոց մը. աշխատութիւն մը՝ որով աչքերս փոխանակ գորշութեան բաց գոյներու դուարթութիւնը տեսնէին և հոգիս փոխանակ տըխրելու հրճուէր անհունօրէն:

Յանկարծ գազափար մը մտքիս մէջ լոյսի պէս շողաց, Օ՛հ, ալպօմս, այն սիրուն, սսիեզօծ ու թաշաղարդ կապոյտ ալպօմս զոր դեռ նոր նուիրեց ինձ հօրեղբայրս, ի՞նչ ազուր ժամանց մը պիտի ըլլար, եթէ անոր ամէն մէկ էջերը ծաղիկեկարներով զարդարէի, ու յետոյ (մտածումներս կը յորդէին) պիտի ներկայացնէի զայն իմ սիրած ու յարգած անձնաւորութիւններուս, սրտնք չպիտի զլանային ինձի նուիրեալ քանի մը ասղեր զեռեղել, հոն, երկնագոյն ու ծաղկաբոյր թերթիկներու վրայ:

Ես պիտի նկարէի՛ և ուրիշներ պիտի գրէին հոն՝ միեւնոյն էջին վրայ, այսպէս կը խորհէի և այս գաղափարը զիս կը գինովցընէր: Չէք գիտեր, որքա՛ն տարբեր ու բերկրաւիթ բան է մտացածին աշխարհին մէջ ապրող աղջկան մը համար ալպօմի մը անուշահոտ թղթիկներուն վրայ խորհրդաւոր, նուրբ ծաղիկներ նրկարել, որովհետեւ անոնց ամէն մէկուն վրայ զատ զատ աշխատած պահուն, երազներու պրիսմակացումի մը մէջէն ամէնէն գեղեցիկները պիտի հիւսէ. պիտի մտածէ թէ ինչեր, ի՞նչ աղաւոր խօսքեր, գրական ի՛նչ գողարիկ պատառիկներ հոն գանձուող ծաղիկներուն պէս թովիչ, խնկարոյր ու այլազան, պիտի գան իր ալպօմին եղական հմայքը աւելցնել:

Այս մտածումներով օրօրուեցայ ես ալ, յուռալով երեւակայելով ամէն բան ոսկեզօծ գայայ, և զուարթ երազ մը իրականութենէն աւելի հմայիչ չէ՞ միթէ, ու ես իմ վայրկեանական անըջանքներովս, ուրախութեանց ամէնէն աննկարագրելին զգացի և զրօսանքներուն ամէնէն հաճոյալին վայելեցի:

Ու ամբողջ օր մը նկարելով անցուցի և ահա, մանիշակի, անմուռկի, բանակներու, միւկէներու (muguet), էլիօզրօքներու, մարգարտածաղիկներու, շուշաններու, քրիզանդէմներու ևն. երիւնդերանգ փնջիկներ, ալպօմիս էջերը ձախ կողմերէն կը գեղազարդէին: Խուռներամ ծաղիկներու այս խորհրդապաշտիկ հաւաքածոյին մէջ, չէի մոռցեր խողովակածաղիկներու նմոյշ մ'ալ դնել, ծաղիկ մը, որ ոչ այնքան խորհրդաւոր է և ոչ այնքան նրբահիւս, թերեւս զարմանաք թէ ինչո՞ւ հան զետեղէր էի: Ա՛հ, նոյն բանը ըրաւ, այն օր, չարածճի մէկ բարեկամուհիս որ աշխատութեանս աւարտման պահուն վրայ հասեր էր և որուն առաջարկեր էի միամտօրէն, երկտող մը գրել, անդգալաբար բացուած նոյն այն էջին վրայ ուր այդ ծաղիկները դրոշմուած էին: Բայց ան՝ կարծես զբաղումէս յառաջ եկած անհուն ուրախութիւնս յեղաշրջելու համար միայն՝ եկեր էր այն օր. որովհետեւ տակաւին սուր խայթի մը պէս, կը խոցեն սիրտս իր այս հեղնական խօսքերը. «ա՛հ, որչա՛փ կը սիրես եղբր սա խողովակածաղիկները, արդեօք ի՛նչ ունին անոնք այդքան խորհրդաւոր»: Չէր գիտեր խեղճը որ իր հեղնութիւնը դժբաղդաբար ճշմարտութիւն մը պիտի շօշափէր, որուն առջև ամօթահար պիտի մնար, մտերիութեան մէջ իր ցոյց տուած անփափկանկատութեան հետեւանօք:

Ու ես որ այդ հարցումէն պահ մը շփոթեր ու կարմրեր էի, որովհետեւ ինչ որ ըսէի ճաշակս պիտի ապացուցանէր, փութով մը զայն յաղթահարելու համար «սիրելի՛ս, յարեցի, աշխարհիս մէջ ամէնէն բիրտ ու անարժէք բանն անգամ երբ սիրուած, անոյշ յի-

չստակ մը կ'արթնցնէ քու մէջդ, նուիրական ու վստմ կը դառնայ։»

Ընկերուհիս հետաքրքրուեցաւ, բայց չէ՛, սիրային արկած մը չէ որ ես իրեն պատեցի, այլ մանկական անմեղունակ կեանքի մը մէկ վերյուշումը։

Ժամանակին ամիրաներու յատուկ ահագին, ահագին տուն մը կը բնակէինք, որուն քառակուսի, լայնածաւալ պարտէզին նմանը գիւղերու մէջ անգամ հազուագիւտ է, հայրս պարտիզպանի մը հոգածու խնամքին յանձնած էր զայն։ Հոս, հոն, ցայտուն աւազաններ, ծաղկալից ածուներ, պտղատու ծառեր, ողկոյզներու յորդ անձրեւներ պարտէզին զգլխիչ երեւոյթ մը կուտային։ Թեքեւս ասոր համար էր որ մանկութեանս պարտէզը ու իր ծաղիկները կը պաշտէի, ինչպէս կը պաշտեմ տակաւին հոգիս պէս։ Այն ատեն միակ խօլ փափաքս էր ամէն առտու թռչնիկներու զարթնումին հետ պարտէզ վազել, թիթեռնիկի մը պէս մէկ ծաղիկէն միւսը ոստոստել, զմայլիլ անոնց ցողաթուրմ թարմութեան և գեղեցիկութեան վրայ ու յետոյ սխիլ իմ մանկական դրօսանքներու։ Առաւօտ մը սովորականին պէս պարտէզ վազեցի, աշնան սկիզբն էր թէ գարնան, չեմ յիշեր, մեծ հայրս տեսայ հոն. աւազանին մօտ մտադրազ, վազեցի իր քով սովորական բարիւոյսս մաղթելու. ոտքերուս թեթեւ բայց արագ բազմիւններուն ձայնէն ուշաբերեր էր արդէն, ու ինծի կը նուիրէր, ձեռով տարօրինակ, ձերմակ, կասոյցս ու վարդագոյն ծաղիկներ զոր կանխաւ շիւղի մը վրայ անցուցած զլխուս վրայ կը զետեղէր. խողովակածաղիկներ էին անոնք, ինչպէս ինք կ'ըսէր։

Մեծ հայրս զիս շատ կը սիրէր ու ես ալ զայն, որովհետեւ զիս զրօնցնելու համար, միշտ նոր հնարքներ կը գտնէր։

Այդ զարմանալի ծաղիկները զոր առաջին անգամ կը տեսնէի և զոր ինք իր ձեռքով քաղեր էր, տարբեր հմայք մ'ունեցան իմ աչքերուս. չեմ գիտեր ինչո՞ւ, անոնց ձեւին թէ անոր ձեռքէն ընդունած ըլլալուս համար։ Ու անկէ վերջ, ա՛լ ամէն առաւօտ, առաջին այցելութիւնս կու տայի վարդենիներէն, ծառերէն և պատերէն վեր, քիմքին գալարումներով սողոսկող, ու անոնց ցողուններուն մերկութիւնը պաճուճող խողովակածաղիկներուն՝ որոնց գոյներու զանազանութեան առջեւ զանազան հաճոյքներ՝ կը զգայի։

Այդ օրէն ի վեր ուր որ տեսնեմ այդ ծաղիկները, ակամայ կը յուզուիմ, անոնք իրենց դարձգարծիկ ցողունին վրայ դողդոջուն ու սնդուսի պէս փայլուն, ա՛հ, ինչե՛ր, ինչե՛ր կը բերեն միտքս։

Ու հիմայ որ մեծ հայրս չկայ, ամէն տարի, ամէն տեղ ուր

խողովակածաղիկներու նոր նոր տունկեր երեւան կու գան, ինծի այնպէս կը թուի թէ մեծ հայրս կը ծնի անոնց հետ, կը ծնի մանկութիւնս, կը ծնի այն օրը ուր այդ ծաղիկներով զարդարուն շիւղը գլուխս անցուցի: Թերեւս խնդաս այս միամիտ պատմութեանս վրայ, խնդա՛, բայց որո՞ւ հոգ, տարօրինակ աղջիկ մը տարօրինակ դաղափարներ կրնայ ունենալ: Ու մեկուսի կը խորհէի, որքան իրաւունք ունի եղեր Համարթին ըսելու: *O mémoire es-tu un bienfait du ciel ou un supplice de l'enfer?*

Ընկերուհոյս զուարթ բնութիւնը պահ մը խոկմանց մէջ սուղուեցաւ, թերեւս ան ալ ինծի պէս այն պահուն յիշատակներու մէջ թաղուեցաւ և աւելի՛ն, յուղուեցաւ: Ու հիմայ լւին յարգանքով մըն է որ սա տողերը կը գրէ նոյն բացումս էջին վրայ. «Սիրէ՛ ուրեմն սա խողովակածաղիկները որոնք մանկութեանդ անմեղ օրերուն հայելիացումն են, մանկութեանդ՝ որ մեր պատանեկութեան դիւրապզած շրջանին մէջ վաղանցիկ ու անդարձ երջանկութիւն մը կը թուի միայն:»


Թ. ԳԱՐԱՄԱՆՆԵԱՆ



Թ Ա Տ Ր Ո Ն Ի Ք Ր Ո Ն Ի Կ



ՏԻԿԻՆ ՍԻՒԶԱՆ ՏԷԲՐԷԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ



Բարիդեան թատերական երկինքին արուեստագիտական կնուջային ամենափայլուն շողերուն մէջտեղը և Սառայի ու Րէժանի քովը հաւասար փայլով ու լաղգատաքար աւելի նոր ճաճանչումով մը կը փայփայ Սիւղան Տէբրէի անունը, որ բացի թատերականէ և արուեստագիտականէ, զո՛ւտ գրական հանգամանք մը ունի մանաւանդ, սրտեւանդ ներկայացուցիչը և «արուեստը արուեստին համար»ի բարձր վարդապետութիւնովը ներշնչուած գերակատարուհին ըլլալով ամենավերջին մեծագոյն ու ամենանրբին հեղինակներու, զորս՝ տակաւին Բարիդի մտաւորական չափազանց ընտիր մասը հաղիւ կրցած է պէտք եղածին պէս հասկնալ և որոնց գործերը իրենց նորասփայլութեան գերազանց դրոշմովը և իրենցմէ ծորող բարձր խմաստասիրութեան զօրաւոր հոսանքովը՝ չհասկցողներուն անգամ կու տան ուժգին զգայնութիւն մը որ՝ եթէ բան մը չեն հասկնար, սակայն դարձեալ պէտք է խոնարհին, ինչու որ հրաշակերտի մը առջեւն է որ կը գտնուին:

Գրեթէ կէս դարէ ի վեր մեծն Սառայի անունին յեղյեղումը կը լսենք, Տիկին Բէժանին մէկէ աւելի անգամներ առիթը ունենցանք հիանալու՝ անոր գերազանցօրէն կնոջական արուեստին համար. սակայն, Սիւզան Տէբրէն կատարելապէս «նոր» մըն է մեզի համար: Երեքն ալ ժամանակիս մեծ արուեստագիտուհիներն են, որոնցմէ երկու առաջինները՝ հակառակ իրենց տարիքին բաւականաչափ առաջացումին՝ դարձեալ արուեստագիտականօրէն հիացումի աւարկան կ'ըլլան բովանդակ Բարիզին, ինչ որ մեծագոյն զնահատումը բռն է: Տարբերութիւնը զոր կը նշմարեմ այդ երեքին միջեւ՝ սա՛ եղանակով կրնամ բացատրել. — Սառա՛ Բոսթան ու Սարտու կը ներկայացնէ, Բէժան՝ Ֆրանսի աը Գրուսաէ և Գարբիւ, իսկ Սիւզան Տէբրէ՛ կորքի, Իսպէն, Պէճնշիթայն: Իտալացի մեծահամբաւ դերասանուհին՝ Էլէնոուա Տիւզէ, որ թերեւս ժամանակակից աշխարհին մեծագոյն արուեստագիտուհին է, վերջերս Սիւզան Տէբրէի մէկ խաղը տեսնելով՝ կ'ըսէր. — «Եթէ Տիւզէ չըլլայի, պիտի երազէի Տէբրէ մը ըլլալ», — ապահովաբար ո՛չ այնչափ համեստացուցական խօսք մը թէև, և որ սակայն մեծանուն Նովէլլիի հայրենակցուհիին ամբողջ դմայլումը կը յայտնէ:

... Դժուար է ինձի այս տեսակ թատերական քրոնիկի մը ձեռնարկը՝ հայերէն թերթի մը մէջ, երբ դիտեմ թէ՛ Սիւզան Տէբրէի իւրաքանչիւր ներկայացումին հաղլու յիսունական հայեր ներկայ էին, որոնք ալ ապահովաբար... հայերէն չեն կարդար: Ուրեմն, ամէնուն ալ քիչ շատ հետաքրքրաչարժ ընծայելու համար նիւթս, պիտի ջանամ քննադատականէ աւելի, ընդհանրական հանգամանք մը տալ անոր, քանի մը էջերու մէջ ամփոփելով Սիւզան Տէբրէի ներկայացումները, ուր պիտի ջանամ համառօտակի պատմել թատերախաղերուն նիւթերը և անոնց իմաստասիրական ձգտումները, — կնճուտ զորձ մը ինքնին, զոր կը յուսամ հաճոյալի ընել:

Այս պղտիկ յառաջաբանիս վերջակէտը դնելէ առաջ, ներեցէ՛ք որ բռնեմ թէ՛ այնչա՛փ չպիտի զբաղիմ փառաքանելով Սիւզան Տէբրէի տաղանդը, որ բարձր է, վերին է, աստուածային է, երկնային է, նոյնչափ ալ... իրական և դեռնաքարչօրէն ու աղտոտօրէն բնական: Խուսմը լաւ կազմակերպութիւն մը ունէր. միայն, ինչպէս այս տեսակ թատերախումբերուն սովորոյթն է. և ինչպէս տեսանք անցեալ տարի՝ Մէթէրլինկի խումբին մէջ, դերասանները՝ յանուն բնականութեան՝ ա՛յնչափ ցած ձայնով կը խօսին ու ա՛յնչափ քիթերնուն տակէն կը մուտան հեղինակին «թանկագին» տողերը, որ քանի մը կարգ ետեւի թիկնաթոռները նստողները անգամ դժուարաւ կը լսն ըսուածները... Եթէ երբէք լսելու ըլլան: Իսկ քառասիի

ու սքայներու ժողովուրդը որ դրամ տուած է անշուշտ թատերա-
խաղը մտիկ ընելու համար, ոչի՛նչ կրնայ լսել: Արդեօք այս աստի-
ճան պէ՛տք է կարեւորութիւն ընծայել բնականութեան խնդրին,
թատերաբեմին վրայ, ուր ամէն ինչ պատրանք է ու խարկանք:

Երկուաբքի, 5 փետրուար

Le Détour՝ Հանրի Պեռնշրայնէ:

Ներկայացումէն անմիջապէս ետքը՝ կրբ օրիորդ քոյրս սկսած է
հանուելի արդէն փութիկաօրէն՝ իրեն ակընդէտ սպասող անկողնին
մէջ լինալու պատրաստուելով, քունս՝ տեսած թատերախաղիս դը-
ժընդակ տպաւորութեանը տակ աչուըններէս փախած՝ սեղանի մը
առջեւ կ'անցնիմ՝ խոստումս կատարելու համար...

Ի՛նչ երեկոյթ, Աստուած իմ, ի՛նչ թատերախաղ, ի՛նչ կնոջա-
կան արդուզարդներ, օթեակներու մէջ՝ ի՛նչ հմայիչ կլիներ, — մա-
նուանդ Տիկին Սիւզան Տէրբէն սրչափ ճշմարտօրէն կի՛ն է:

Կը ցաւիմ ըսելու — սակայն առա՛նց ամչնալու բնաւ — թէ
չկրցայ թատերախաղին ամբողջ գրական վեհութիւնը ըմբոշխնել.
և ինծի հետ քանինե՛ր ալ...: Սակայն, ի՛մն է յանցանքը. այս
թատերախաղը, ա՛յնչափ բարձր է, ա՛յնչափ վերին, և Տիկին Սիւ-
զան Տէրբէն ա՛յնչափ մեծ արուեստագիտուհի...:

Առաջին արարին վրայ վարագոյրը բացուելուն՝ Սիւզան Տէրբէ
բեմն էր, և ո՛չ ոք կրցաւ ամէնէն առաջ ճանչնալ զայն, ամէն
մարդ վարժուած ըլլալով թատերախաղին հերոսուհին տեսնել միշտ՝
առաջին քանի մը տեսիլներէ ետքը միայն:

... Le Détourին նիւթը՝ ահա՛: Պարկեշտ ու մաքուր ազլիկ
մը՝ ժազլին — այս դերը կը ներկայացնէր Տիկին Տէրբէ — ծնած
և մեծցած է ճոխ կիսաչխարհի մը մէջ, ուր իր մայրը, թեթեա-
բարոյ ու խօլ կին, իր ազուորութիւնը կը շահագործէ և իր ար-
դուզարդերուն պարամուրհակները վճարել կուտայ կնամեծար ու
հաճոյակատար էրիկմարդերու: Ժազլին խորապէս կ'ատէ այդ
կեանքը, և կը մեծնայ անարատութեան բնադիւրեւան բաղձանքովը,
մաքուր երջանկութեան մը անհուն ծարաւով, երջանկութիւն մը
որ ըլլայ հանդարտ ու կանոնաւոր և համապատասխանէ իր սիրա-
զեղ ու խորին զգայնոտութեան: Սիւիլ անուետով nocœur մը՝
քմածինօրէն սիրային bonhommeով մը կը սիրէ զայն. սակայն
ժազլին կը մերժէ անոր սէրը՝ գիտնալով որ անիկա տեւական
սիրոյ մարդը չէ. ու կը հանդիպի ուրիշ պարկեշտասուն և բարո-
յականի ամենասեղմ սկզբունքներուն մէջ մեծցած բողոքական եւ
բիտասարդի մը, որ կը սիրահարուի իրեն և պատուաւոր կեանքի

մը հետ իր սիրտը կը նուիրէ անոր : Ժագլին՝ պարկեշտ մթնոլորտի մը մէջ ապրելու և պատուաւոր օդ մը չնչելու հեռապատկերէն հմայուած՝ կ'ընդունի անոր առաջարկը : Երիտասարդին ծնողքը , պատկառելիութեան խոժոռ ներկայացուցիչներ , քիչ մը առարկութենէ ետք — որովհետեւ Ժագլինի ապրած շրջանակը ու կեանքը վախ կ'ազդեն իրենց — կը հաւանին ամուսնութեան , խոստանալով զայն սիրել և իրենց աղջկանը պէս նկատել : Ու ահա՛ Ժագլին կ'իյնայ շրջանակի մը մէջ , որ հեռու է զինքը կարենալ հասկնալէ . — չո՛ր , սեղմ՝ պաղ ու վայրագ puritanismով լեցուած շրջանակ մը : Հեղինակը կ'ըսէ թէ այս մարդիկ քրիստոնեաներ են . սակայն ասոնք Աւետարանը չեն ըմբռներ ա՛յնպէս , ինչպէս որ պիտի ըմբռնէր՝ օրինակի համար՝ Ժագլին . այս աղջիկը՝ քրիստոնէական տեսակէտով՝ ամենավսեմ հոգի մը կը կրէ իր մէջ . ունի պատուոյ սէրը , առաքինութեան տենչանքը , պարկեշտութեան բնազդը և մանաւանդ սա՛ հաղուազիւտ յատկութիւնը . — զգացումներու անկեղծութիւնը : Անոր հոգիին վրայ միայն քիչ մը սիրոյ արեւին ջերմութենէն պէտք է սփռել , պէտք է ժպտիլ անոր , թեւերը բանալ և ըսել . « Անոնք որ կը տառապին՝ թո՛ղ ինծի դիմեն և ես զանոնք պիտի բժշկեմ . . . » : Ասոր տեղը՝ իր էրկանը ծնողքները իր երեսին կը գոցեն իրենց սրտերը և իրենց բարոյականի չօր-չօր սկզբունքներով կը ճնշեն անոր : Ամէն վայրկեան անոր երեսին կը զարնեն ի՛ր անցեալը՝ որուն պատօտօրանատու չէ , ի՛ր մայրը՝ զոր կը սիրէ : Խեղճ կինը կը ջանայ ապաստանիլ իր ամուսնին քով , սակայն աս ալ՝ կիրքի առաջին վայրկեաններուն անցնելէն վերջը՝ իր ծնողքէն աւելի ազէկ չի կրնար հասկնալ Ժագլինի հոգեկան վիճակը : Ի՛նչ կը մնայ ուրեմն ընել իրեն , — երբ դիտենք թէ՛ վիպական հերոսուհի մը չէ բնաւ և ո՛չ մէկ տեղ ուսած է անձնութեան գաղափարը : Արդ , Ժագլին կը փախչի այս ահուելիօրէն հակակրական միջավայրէն , ուր լայէ զատ բան ըրած չունի , երթալ իցնալու համար այն աշխարհը՝ ուր կը զբօսնուն և ուր դիտէ թէ՛ դժբաղդ պիտի ըլլայ : Սիւսիլ երկու տարուան համար սէր ու գուրգուրանք կը խոստանայ իրեն : Ժագլինի կացութեան մէջ գամնուող կնոջ մը համար շատ իսկ է այս : Ու խեղճ տարաբաղդ աղջիկը՝ աչքերը գոցած՝ կ'իյնայ արկածախնդրութեան մէջ՝ աչքերը արցունքոտ , — և թատերախաղը կը վերջանայ : Արդեօք որովհետեւ՝ ժառանգականութեան ճակատագրային օրէնքի մը համաձայն՝ անպատիւ կնոջ աղջիկը չի՞ կրնար պատուաւոր մնալ . . . :

Maison de poupée' Հենրիխ Լյուկենե:

Ժամանակակից Շէքսպիրին մէկ թատերախաղը բացատրելու համար առնուազն հարիւր հատոր գրելու է, — ըսած է բարիզեան քրոնիկագիր մը: Ուրուականները-ի մառախուղային հեղինակը՝ իր Պուպրիկի տունը-ին մէջ թափած է իր իմաստասիրական կնճռոտ հայեացքներէն մաս մը, զոր Բերայի թատերասէր հասարակութիւնը չկրցաւ պէտք եղածին պէս հասկնալ և goûter ընել, — ինչ որ ներելի ու արգարանալի է մասամբ, երբ նկատի առնենք թէ մեր մէջ սրչափ հաղուագիւտ են անոնք, որոնք սկանախնաւեան գրականութիւնը ուսումնասիրած են:

Քովէս' օթեակի մը մէջէն՝ երկու գեղանի կիներ, հրաշալի արդուզարգներով, իրենց զնահասումները սապէս կ'ամփոփէին.

— Elle est ni bonne, ni mauvaise! կ'ըսէր մէկը՝ Սիւզան Տէբրէին ակնարկելով:

— Quant à la pièce, պատասխանեց միւսը, pas du tout intéressante!

... Պուպրիկի տունը կրնար ունենալ նաև երկրորդ անուն մը՝ պատասխանատուութիւններու կշիռը, քանի որ հոն կ'ուսումնասիրուի թէ՛ կենդանի մահկանացուներս ո՛ր աստիճան պատասխանատու ենք մեր գործած արարքներուն համար, և ուր սա՛ եղբակացութեան կը յանդուի թէ՛ ընդհանուր կանոնի մը համաձայն կարելի չէ երբէք դատել թուր մարդիկը և թէ իւրաքանչիւրին համար մէկ մէկ տարբեր բարոյականներ ու լծիւներ պէտք են:

Պուպրիկի տունը-ին պղտիկ Նոռան կեղծ ստորագրութիւն մը գրած է իր ամուսնին կեանքը ազատելու և հայրիկին աւելորդ տաղտուկ մը չպատճառելու համար: Ամուսնութեան ութը տարիներուն միջոցին Նոռա, որ չի կրնար հասկնալ թէ ինչո՛ւ իր գրած կեղծ ստորագրութիւնը ոճիր մը կրնայ նկատուիլ, էրիկէն գաղտուկ կը պահէ իր ըրածը և կ'ապրի պուպրիկի մը կեանքովը: — Օրին մէկը սակայն ամուսինը կ'իմանայ ամէն բան, և կը լսէ թէ կնոջը կեղծ ստորագրութիւնը կը գտնուի իր թշնամիներէն մէկուն ձեռքը: Ու այն ատեն՝ փոխանակ իր կինը քաջալերելու և զայն պաշտպանելու, փոխանակ անոր ուժ ու սփոփանք տալով՝ զայն մխիթարելու — բան մը որուն կը սպասէր Նոռա ակընդէտ — մէկ բառով կը դատապարտէ ու կը նախատէ զայն: Ու Նոռա, տունին պուպրիկը, յանկարծ լրջացած, իր իպոնէեան դադափարները յայտնելէ ետք՝ երկար, բայց իր շահեկանութեանը համար խիստ կարճ երեւցող տեսարանի մը մէջ, կը լքէ իր ամուսինը և իր զաւակները, երթալ մարդկութեան կանոնները ուսումնասիրելու համար:

Այս տեսարանին մէջն է որ ամուսինը կը պօռայ՝ իր կնոջ իրմէ սպասած սն պատու զոհողութեան ի պատասխան .

— Պատուաւոր էրիկ մարդ մը երբէ՛ք իր պատիւը չի զոհեր :

Որուն նուա կը պատասխանէ՝ ըմբոստացումի խորունկ շեշտով մը .

— Քանի՛ հազարաւոր կիներ սակայն իրենց պատիւը կը զոհեն . . . :

Չորեքշաբթի, 7 Փետրուար

La Petite amie՝ Պրիեօէ :

Les Avariés-ի բօխի-գրագէտ հեղինակին բոլոր գործերուն նման ա՛ս ալ թեզ մը կը պաշտպանէ . Պզտիկ քարեկաւունիկն գլորուած է ընկերութեան ու ընկերային կեղծաւորութեան դէմ : Անիկա բաւական մէկ յաջող développement-ն է այն սովորական սափակ fait-divers-ին , ուր պղտիկ գործաւորուհին գլխէ կը հանուի patron-ին զաւկին կողմէ , և որ երբ կը խոստովանի թէ քիչ օրէն մայր պիտի ըլլայ , տղուն ծնողքը կը նուիրեն անոր քիչ մը դրամ , լքո՛ւմ և ամենատխուր յուսահատութիւն : Սակայն , հոս , տղան —խիստ հազուադէտ պարագայ մը— կը խորհի թէ ծանր պարտականութիւններ ունի՝ հանդէպ անոր որ զինքը հայր պիտի ընէ և հանդէպ իր զաւկին , և իր պատասխանատուութիւնը կը ստանձնէ որոշելով կարգուիլ պղտիկ գործաւորուհիին հետ : Հայրը —մէկը ա՛յն մարդոցմէ որոնք իրենց աշխատութեան ու կամքին շնորհիւ դիրք մը գրաւած են— ոչի՛նչ կը հասկնայ տղուն ըսածներէն և իր զաւակն ու անոր «petite amie»-ն կը վաճառէ տունէն՝ առանց տանոց մը տալու : Քաջարար՝ երիտասարդը կը փորձէ աշխատիլ , բայց իր անխնայ դիրքին պատճառաւ՝ ամէն դուռ կը դոցուի առջին : Ճարահատ՝ ծնողքէն օգնութիւն կը ինդրէ . մայրը , բնազդօրէն բարի կին , —մայր՝ վերջապէս— կ՛ուզէ օգնել , այլ չի կրնար , որովհետեւ դրամ չունի : Հայրը , միշտ անգութ ու անխախտ իր որոշումներուն մէջ , իրեն թե և թիկունք ունենալով Օրէնքին բոլոր տրամադրութիւնները՝ որոնք իր կողմն են , կ՛առաջարկէ զաւկին լքել իր «petite amie»-ն և վերադառնալով ընտանեկան յարկը՝ կարգուիլ հարուստ ազնկան մը հետ : Տարաբազդ տղան կ՛ընդվզի այս առաջարկին դէմ և վերջնականաբար վճռուած իր վայրագ հօրը կողմէ , որ խորունկ համոզումը ունի թէ թշուառութիւնը պիտի ստիպէ վայն հնազանդիլ իր հրամաններուն , սիրողին հետ միասին անձնասպան կ՛ըլլայ :

. . . Տիկին Սիւզան Տէրբէ —հարկ է ըսել— հրաշալի էր «պղտիկ գործաւորուհի»ի դերին մէջ , ուր գրաւ բազդազուրկ ու

Թշուառ աղջկան հոգեբանութիւն մը, որուն մասնագիտութիւնն է արդէն :

Ու, — ուրի՛շ պարագայ մըն ալ, — այս իրիկուն. Տկն. Տկն. և Պ. Պ. հանդիսականները՝ առջի իրիկուան Իպֆէնի Maison de pourpéeէն աւելի ըմբռնեալ թուեցան այս ո՛չ այնչափ նշանաւոր թատերախաղը, որ աւելի իրենց հասկցողութեան մօտ կը գըտնուէր :

Հինգրորդի, 8 Փետրուար

La Massière՝ Ժիւլ Լըմեդրէ:

«Պզտիկ քարեկամութիւն»ին նման խաղ մըն ալ ա՛յս Massièreը. — բաւ մը՝ զոր պիտի թարգմանեմ «վերակացունիւն», առանց ու է բառարանի դիմելու :

La Massièreն է Տկն. Սիւզան Տէրրէ, որ «վերակացունիւն» է բարիդեան հոչակաւոր նկարիչի մը atelierին, ուր, մէկէ աւելի նկարչութեան աշակերտութիւններ՝ իրենց անհոգ ու չէն քրքիջներովը կը թնդացնեն այդ պոնեմական մթնոլորտը, ուր զուարթութեան և արուեստի հուրը կը զեղու :

—Այս աղբիւրի կեանքին ազուրուութիւնը հասկնալու համար մարդ Բարիդ ապրած ըլլալու է, ըսաւ քովս նստող սեւապիւն մարդ մը՝ ոգեւորուած ու վերացած շեշտով մը և որ Բերացի տըպագրիչ մըն է եղեր :

... Մեծանուն նկարիչը, «վարպետ»ը՝ ինչպէս կ'անուանեն իր ազուրու աշակերտութիւնները, ալեհեր և կորաքահակ մարդ մը, հայր մեծկակ սողու մը, ան ալ իրեն պէս տաղանդաւոր նկարիչ, որ կը խոստանայ հայրիկին անունը զարդարել, մասնաւոր վերաբերում մը ունի իր «վերակացունիւն»ին հանդէպ, զոր հայրական գուրգուրանքով մը կը սիրէ ու միշտ կը հովանաւորէ զայն, բան մը՝ որուն համար իր կիներ շատ նախահաճա՞ է : Արդէն, «վարպետ»ին՝ իր առաքինի ու արուեստասէր աշակերտութիւն մասին տածած համակրութիւնը պէտք է վերագրել ճի՛շդ այն պատճառին, որ իր կնոջ քով չի գտներ ա՛յն արուեստագիտական վերացումը ու արուեստի պաշտումը, որ առատօրէն կը զեղուն իր տաղանդաւոր աշակերտութիւն հոգիին մէջ : Իր կիներ բարի ու աղէկ կին մըն է, ա՛յսչափ, բայց ո՛չ բնաւ արուեստագիտութի մը, և մանաւանդ չունի այն պատկառանքի խորունկ պաշտումը զոր իր աշակերտութիւն կը տածէ իրեն մասին, «սիրելի վարպետ»ին նկատմամբ, հիացում մը, որ երկրպագութեան աստիճանին կը բարձրանայ, և ուր ծերացած արուեստագէտը իր մթիթարութիւնը կը գտնէ : — Կիներ կը յաջողի այդ աղջիկը հեռացնել իր ամուսնին քովէն՝ գրեթէ

վանտելով զայն տունէն: Խեղճ պզտիկ արուեստագիտունին խորագէտ վիրաւորուած իր արժանապատուութեան մէջ՝ սենեակէն դուրս կ'ելլէ գլխահակ ու թշուա՛ռ: Եւ օրին մէկը նկարիչին զաւակն է որ կու գայ իր ծնողքին իմացնել թէ պիտի կարգուի:

— Որո՞ւ հետ, կը հարցնեն ծնողքը:

— «Մասիեռ»ին հետ, վերակացունէին հետ:

Հոս տեսնելու է զայրոյթը, յուզումը և ջղագրգռութիւնը հայրիկին, որ կը սկսի պօռալ իր զաւկին ու կնոջը երեսին թէ՛ իր գանձը կը գողնան կոր իրմէ, թէ իր զաւակը կ'ուզէ կոր իր սիրտը խորտակել և թէ այդ ամուսնութիւնը անկարելի է, ինչու որ այդ ազջիւրէ կ'նք է որ կը սիրէ, հայրական ու անմեղ սիրով մը թէև, սակայն նորէն չուզեր որ զաւակը առնէ զայն: Թո՛ղ ուրիշի մը հետ կարգուի, բայց ո՛չ իր զաւկին՝ հետ: Արուեստագէտին այս սէրը հասկնալու համար պէտք է թափանցել անոր ամբողջ հոգեբանութեանը, այն ատեն ոչինչ պիտի գտնենք զարմանալի ու anormal, քանի որ արդէն ապացուցուած է թէ մեծ արուեստագէտները anormal արարածներ են գրեթէ: Հեղինակը՝ ծեր ու ալեհեր արուեստագէտին այս եթերային սէրն է որ ուզած է շեշտել: —

Հիմա մայրն է, որ իր ամուսնին ու իր զաւկին կրկնակ սէրերուն մէջտեղը մնացած, — զոյգ մը սէրեր՝ իրարու ա՛յնչափ նման ու ո՛չ նման, — և մինչև ծայրը կատարելու համար իր արուեստագէտի-կնոջ վսեմօրէն անձնուիրական դերը, որ գուրգուրալիբ մայրիկը կը դարձնէ զինքը մեծ ու խենդ մանուկի մը, — ինչպէս են բոլոր արեստագէտները, — ինքզինքը կը դո՛՛ն և կը յաջողի իր ամուսինը համոզել՝ կարգելու համար իրենց զաւակը՝ էրկանը սրտին մէջ ի՛ր մրցակցունէին եզոզ ազջկան հետ: «Թող տո՛ւր որ ամուսնանան, — կ'ըսէ ամուսնին — այս կերպով անիկա ալ միշտ քովդ կ'ապրի»: Եւ որովհետև լաւատես փրկասփայ մըն է այս թատերախաղը դրողը, վարագոյրը կ'իջնէ երջանկաբոյր ամուսնութեան մը վրայ, ինչպէս պիտի ըլլար հին մեղսուածի մը մէջ: Ու հանդիսականները կը մեկնին՝ գոհ ու զուարթ, առանց մըղձաւանջի՛ հանգիստ քուն մը քաշելու համար:

... Երբ թատերաբեմին վրայ, հայրիկը վսեմ gesteով մը իր հաւանութիւնը կուտար իր զաւկին ամուսնութեան՝ իր սիրելի massiereին հետ մէկտեղ, կանակէս լսեցի էրիկ-մարդու ձայն մը՝ որ գոհունակ ու յուզուած շեշտով մը կը բացագանչէր.

— Պապօ՛՛!

Թողովուրդի մը զարգացումն աստիճանին ամբողջ հոգեբանութիւնը կայ այս «պապօ՛՛»ին մէջ:

Denise՝ Տիւմա Որդիէ:

Առաջին իրիկուան բազմութիւնը, սրովհետեւ վերջին իրիկուան է: Սրբուղարդներ, արդուղարդներ, արդուղարդներ, աղուոր կիներ, աղուոր կիներ, աղուճր կիներ...:

Ծափահարութիւններ՝ Տիւմա Որդիի հասցէին (որոնց շատ վարժուած ըլլալու է անշուշտ), աւելի բունն ծափահարութիւններ՝ Սիւզան Տէբբէի հասցէին, որ «անուելիօրէն բնական» է, ինչպէս ամէն իրիկուն. լա'ց, արցո'ւնք, թաշկինակներ կը թըլին, քիթեր կը խնջուին... և ամենայն ինչ կատարեալ է:

Շատ պիտի փափաքէի Տիւմա Որդիին այս նշանաւոր ու հակաբնականօրէն մեկտարամաթիւք ու բաւական տափափօրէն սանդիւմանդալ թատերախաղին վրայ գրեւ երկարօրէն (ուր սակայն աղուոր խօսքերը չէ՛ որ կը պահին, ինչպէս Le répertoire de Madameի բոլոր թատերախաղերուն մէջ), սակայն կարծեմ շատ երկարեցայ արդէն և... քունը աչքերէս կը վազէ...:

Գիշեր բարի՛:

ՍՐԲՈՒՀԻ ՔԻՒԶԻԻՔԵԱՆ

Մեր հմուտ ու սիրուած աշխատակցուհին Օր. Արփենի Նահապետեան, իր պաշտօնավարած Գայիանեան վարժարանին մէջ վերջերս կատարուող հանդեսի մը մէջ արտասանած և հետեւեալ շահեկան բանախօսութիւնը՝ գոր հաճոյք կ'ունենեմք անկայացնելու մեր ընթերցողներուն զնահասութեան:

Արժանապատիւ հայրեր եւ

Ազնի Մայրնիսացիներ

Գրեթէ մէկ ու կէս տարիէ ի վեր Ձեր մէջ կ'ապրիմ՝ ուսուցչական պաշտօնովս:

Պարագաները այնպէս մը բերին որ լաւագոյն աւելիք այսօր միայն ունենամ հրապարակային տեսութեան մը համար. ուրեմն պահ մը ունկնդրելու Ձեր բարեհաճութիւնը կը խնդրեմ:

1870էն մինչեւ 1906 ընդգրկուած ժամանակի անջրպետը կազմուած է այն տարիներէն որոնց հոլովման միջոցին Գայիանեան վարժարանի այս յարկը կրած է իր կրթական ելուէջները:

Առջն անգամ որ, նոյն իսկ պատահաբար, անցնիմ քաղաքէ մը, գիւղէ մը ուր մեզմէ ազգաբնակութիւն մը կայ ու կ'ապրի,

որտիս մէջ անհուն հետաքրքրութիւն մը ծայր կուտայ սորվելու, ուսումնասիրելու համար այդ տեղի կրթական գործը ընդհանրապէս ու աղջկանց վարժարանի պարագաները մասնաւորապէս. այս կէտը չեմ կարծեր թէ ուսուցչուհի ըլլալուս վերագրէք, քանի որ մեր մէջ ևս հետզհետէ կը հասնին այնպիսի կիներ ու այրեր որոնք՝ աղջկանց կրթութեան օգուտները գնահատելով իրենք ալ ունեցած են նմանօրինակ շահագրգռութիւններ, ինչպէս պիտի խոստովանէին անշուշտ, եթէ այս մասին հարց արուէր իրենց առջև: Քաղաքակրթութիւնը որ իր սանդուղներուն վրայ բարձրացուցած է այսօր կարգ մը աղգեր, իր անսպթաք յառաջատուութիւնով սարդի ստապնի մը պէս չլծապատած է զմեզ, ու այսօր մենք չենք կրնար ապրիլ իր ցանցերէն դուրս, չենք կրնար ապրիլ առանց մտաւորական կեանքի, չենք կրնար ապրիլ առանց գիտութեան այդ ու բէնը սորվելու: Թէ ի՞նչ է սակայն քաղաքակրթութիւնը և ժողովուրդ մը երբ կը քաղաքակրթուի. աշխարհացատրելը մեծ յոգնութիւն մը չպիտի ըլլայ ինձի, քանի որ մեր քովիս իսկ ապրող օտար հասարակութիւններ իրենց առօրեայ շփումներով գործնականապէս խելամուտ կուտան մեզ այդ բանին. ու ահա մենք ալ բացած ենք և ունինք վարժարաններ, վարժարաններ որոնցմէ անցած և անցնող բոլոր անհասները՝ այսօր մեր հատարակութեան ընտրելագոյն դասը կը կազմեն իրենց պարտաճանաչութեամբ, ընկերական ազնիւ յարաբերութիւններով և վերջապէս մարդկութեան միայն սահմանուած, իրենց յատուկ դիրքով: Քաղաքակրթութեան շաւղին մէջ անվրիպելի նշանաբան մըն է սա թէ ամէն նոր բացուող վարժարան ժողովուրդի մը համար արշալոյս մըն է անհուն խոստումներով, իսկ հակառակը՝ վարժարանի մը փակումը, այդ ժողովրդին դէպ ի կորստեան անդունդը՝ քաղաքակրթութեան սանդուղէն դէպ ի վար անկումը ազդարարող մէկ տխուր զօղանջը: Եւ ես գաղափարի զուգորդութեամբ՝ մտքովս կը փոխադրուիմ հիմակ 1870 թուականէն առաջ. աչքիս առջև կը պատկերացնեմ Մաղնիսացի այն պզտիկ աղջիկը՝ որ ուսումէ, կրթութենէ զուրկ, բուսական կեանքով մը կ'աճէր ու կը զարգանար լոկ Ֆիզիքայէս. իսկ հիմակ ի՞նչ այլափոխում. կրթական ու գին ընդգրկած՝ Մաղնիսան, հետամուտ բարեփոխուելու՝ դէպ ի վարժարանը իր վերաբերումին մէջ գիտակցութեան ջիղը դրեր է. ու այսպէսով հիւսուեր է վարժարանը: Ես առաջին օրէն լաւ ուսումնասիրեցի զայն իր ամէն փուլերով, ու թէև կրցի իր բարձրացման կամ յեղակարծ անկումին պատճառները ճշգրիտ հակակշռէ մը անցնիլ, բայց երբէք նախտակ չունիմ հիմակ այդ երեւոյթներով դբազիլ: Միայն թող բաւական ըլլայ ինձ ըսել թէ վարժա-

րանը արգարիւ ունեցած է հաւասարապէս իր ամուլ և բարգաւաճ շրջանները և ահա այս վերջիններուն արդիւնք են արդէն տեղիս մէջ ուսումնասէր կիներու և ընթերցասէր աղջիկներու մէկ խումբը : Վարժարանիս այս արդիւնքէն հպարտ, կրթութիւնը սիրող և գընահատող հասարակութեան մը մէջ գործելուս ուրախ՝ ինծի կը մնայ հոս հանդէսի մէջ հրապարակով պզտիկ թելադրութիւններ մը փորձել մասնաւորապէս յարգելի Տիկիներու և ազնիւ Օրիորդներու : Այո՛, սեռակիցնե՛րս, ժամանակը սորվեցուց թէ կրթական գործերու մէջ կիներ պէտք է ունենայ մեծ ու լաւագոյն մասնակցութիւն մը . դարձուցէ՛ք, դարձուցէ՛ք աչքերնիդ յաւաջադէմ ազգերու մեր քոյրերուն ու պիտի տեսնէ՛ք, համոզուի՛ք թէ իգականութիւնը՝ սուսին, խոհանոցին մէկ անկիւնը սմբող դայութիւնը չէ այլեւս . թէ անիկա ընտանեկան յարկին մէջ, կրնամ ըսել, դրեթէ հաւասարած է այն վիճակին ուր կը գտնուէր և իրեն միայն կը սեղծականացնէր իր տարասեռ ընկերը . և կիներ տիրացած է իր անհատականութեան, դպրոցական այսպիսի յարկերու տակ լռիկ բայց յարատեւօրէն աշխատելով : Ուրեմն սիրենք ուսումը եթէ կ'ուզենք տգիտաբոյր կեանքի մը մթին ճիրաններէն ազատիլ . սիրենք վարժարանը եթէ կ'ուզենք կրթական անկեալ կեանքի մը բարձրացումը . ու յարդենք մասնաւորապէս անձերը՝ որոնք թաղական կամ Հոգաբարձու անունի տակ գովելի աղնուութեամբ մը թեւ ու թիկունք կը դառնան արժանաւորապէս ուսուցանող մարմինին . չմոռնանք երբէք թէ հարստութիւն, փառք ու ճոխութիւն ամէնքն ալ կ'անցնին . մարդերն իսկ կ'անցնին՝ ինչ որ կը մնայ ստիպան մեր ետեւէն անշնչելի ու անաղարտ՝ տղնուայման աշխատողի մը անկորնչելի անունն է այն :

Այժմէն չնորհաւորութիւններս Մազնիսացի այն ազգակիցներուս, որոնք կրցած են ու պիտի կրնան այս տեսակէտներով փարիլ կրթական գործին :

ԱՐՓԵՆԻ ՆԱՀԱՊԵՏԵԱՆ



ԼՐԱԳՐԱԿԱՆ ՆՈՐ ՁԵՌՆԱՐԿ ՄԸ

Հաճոյքով կը ծանուցանենք թէ Մանգումէի սիրուած խմբագիրներէն Սիւսեի հօ Չոսնիէֆեան, որ նոյն թերթին առեւտրական բաժինը կը վարդարէ այնքան ձեռնհասօրէն, սկսած է հրատարակել Բիւրակն շաբաթաթերթը, իբր առեւտրական հանդէս, որ այսպէսով կու գայ կարեւոր պակաս մը լրացնել մեր մամուլին մէջ :

Ծաղիկի խմբագրութիւնը լաւագոյն մազթանքներով յաջողութիւն կը մաղթէ իր հաժակիբելի պաշտօնակցին, որուն այս օգտաշատ ձեռնարկը վստահ ենք թէ պիտի գնահատուի ամէնէն :



Բարասիւնդ՝ երկար ասեմ՝ ըսպասե՛ր,
 Ըսպասե՛ր խո՛նջ, յոգնաշրշուհ, եւ դա՛րձեալ,
 Ըսպասե՛ր մի՛շտ, միևնջեւ որ աշ անարգե՛ր,
 Մութ բիբերը յուսահասիկն ու զան շալ:

Եւ շալ սրխո՛ւր, հեկեկանսնոյ մ՛այն օրեկն,
 Էւ աշ միևնջեւ ցարդ բաժանուելը իր մանկան,
 Բարձերուն մեջ բաիե՛ր արցունք գաղտօրեկն,
 Ուր յուզմունքներ ու ըղձանքներ պահուած կան:

Ու ըսպասե՛ր, նորեկն սրդու կերպերով,
 Հետսանքներով, հաւնակերպած մեք ինքնիկն,
 Ըսպասե՛ր մի՛շտ գալուստն անոր ապանով,
 Միևնջեւ որ ա՛յ յե՛սիկն շողերն աշ մարիկն:

Էւ աշ վերըսիկն, գիշերն ի բուն երկիւղած,
 Ըզգուշաւոր ըստերեւերուն մեջ շրոխն,
 Էւ ցն աղօթքի խառնածեղով ձեռնամած,
 Էւ ա՛յ՝ միևնջեւ որ աշքի կոպերն աշ ուռիկն:

Եւ ըսպասե՛ր, հասնումներով հաւնաչափ,
 Ըսպասե՛ր մի՛շտ, գիրկը բացած իր մանկան,
 Միևնջեւ որ աշ բազուկները, ո՛հ, անչափ
 Յոգնութեանեկն՝ դադրած թըռչնոյն պէս իյնան . . . :

Բայց երբ անոնց մեջ առտու մը զան իյնան
 Զոյգ բազուկներն այն սիրելի, մանկական,
 Արցունքները արցունքներուն պիտի տան
 Փոխան ցաւիկն՝ տե՛նչը շաշու խնդական:

ԿԱՐՆՈՅ ՕՐԻՈՐԴՆԵՐԸ

Ե Ի

ԻՐԵՆՑ... ՄՏԱԻՈՐԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ

Մէկդէի թողլով առ այժմ դպրոցական կեանքը, որուն մէջ բնականաբար շատ քիչ գործ ունի ազջկան ինքնութիւնը, ուշադրութեան պիտի առնեմ դպրոցէն դուրս եղած կեանքը և ասոր ամէնէն գլխաւոր յատկանիշերը:

Դպրոցական վկայականը առնելէ վերջ ամէն օրինորդ ունի քանի մը բթացուցիչ զբաղումներ և միայն մէկ... մտածում: Ան՝ շատ շուտով կը մոռնայ մտաւոր զբաղումները, դիրք ու տեսրակ կը ծալլէ մէկ կողմ կը դնէ: Դպրոցէն... «մարդու երթմալ»: Սա անխուսափելի է, ուրեմն պէտք է դիմնայ... տեմաները լուալ, սննեակը աւել, պղտիկին շորերը կտրիտել և այլն և այլն, այնպիսի զբաղումներ, որոնց մէջ ոչինչ կայ արդուացուցիչ, բարձրացնող և ապագայ շինող: Այսքան տարրական, հասարակ և քիչ մըն ալ դռնիկ ըմբռնում ունինք ամուսնութեան մատին:

Չարմանալի է որ չէ՛ կարելի տեսնել օրինորդ մը որ իր ապագային վրայ լրջօրէն խորհրդածելով՝ ձգտի ձեռք ձգել այնպիսի կարողութիւններ, որոնք զինքը «ֆեմինիզմ»ի առողջ դաշտը հանելու կոչուած ըլլան: Բոլոր ազջիկները իրենց յոյսերը դրած են ազագայ ամուսններու վրայ, առանց որոնց, կը կարծեն, թէ չեն կրնար ապրիլ: Ո՛չ որ կը խորհի տիրանալ այնպիսի ճարտարութիւններու, որոնք օր մը, եթէ առանձին մնալ ըտտիպուին, հայթայթեն իրենց ապրուստը:

Դպրոցի չեմէն դուրս մինչև ամուսնութեան օրը անոնք կատարելապէս կը սպաննեն ժամանակը՝ չնչին բաներով, անկանոն կերպով զբաղելով: Իսկ ազատ ժամերը դործածել օգտակար և շահեկան կերպով, այս՝ հե՛տքն անգամ չունի հոս: Չէ՛ որ պէտք է այցելել ընկերուհիներու և... խմբել առ կամ ան: Հազուադէպ չէ նաև տեսնել միշտ դուռը կանգնող օրինորդներ, որոնք անյուշարձը դիտելով հաճելի և օգտակար ժամանց մ'ըրած ըլլալ կը կարծեն:

Կարգալով դարգայած հասարակութիւններու կեանքէն կտորներ, ևս տեսակ մը նախանձով կը լեցուիմ երբ կը տեսնեմ հոն նկարուած օրինորդներ, որոնք հանդէս կուզան լեցուած «ֆեմինիզմ»ի այն ամէն առողջ միջոցներով, որոնք ուրիշներէ բոլորովին անկախ կեանք մը կը ստեղծեն իրենց նիւթապէս: Անոնցմէ մին ձեռագործը կատարելագործած է, միւսը կարը, մէկ ուրիշն իրեւ դաս-

տիարակ ուսուցչուհի կ'երեւայ, չորրորդն իբրև գրագիտուհի և վերջապէս իբրև կենցաղադէտներ, բառին բովանդակ առումով: Անոնք միշտ այր մարդու մը ձեռքին նայելու ստիպուած չեն. իրենք իրենց կրնան ապրիլ. հետեւաբար միշտ զարգանալու, միշտ լարձրանալու անհուն եռանդով լեցուած են, ինչ որ ուրիշներու վրայէն բեռ ըլլալէ զատ ա'նչափ բարերար ազդեցութիւն մը կը ներդործեն քաղաքակրթութեան վրայ:

Իսկ Կարնոյ օրիորդները... անօթի կը մնան եթէ «մարդու չերթան» և եթէ արդէն նիւթական կարողութիւն չունին: Այսքա՛ն խեղճութիւն կը տիրէ Կարնոյ միջին դասակարգի օրիորդներու կեանքին մէջ: Կարճատեսութիւնը մարդուն խելքը կը տանի և խտէտներու աղքատութիւնը սարսափելի է...:

Հարուստ դասակարգի օրիորդներուն նոյն խեղճ ու կրակ ըմբռնումները պարուրուած են տարբեր կապկական շարժումներու մէջ: Միջոցները տարբեր, բայց զաղտիարը միշտ նոյն յետադիմական ըմբռնումն է, ապրիլ առանց կարենալ վայելելու քաղաքակրթութեան ընձեռած հողեկան երջանկութիւնը, ապրիլ ինք իր մէջ ամբիտիւած՝ առանց ձգտելու լաւին: Ա՛հա ինչպէս կ'ըմբռնեն կեանքը: Անոնք արդէն երջանկութեան հասած կը կարծեն զիրենք երբ «աշափրանկա» զգեստներով ու շարժումներով կ'երեւին մարդոց և երբ ամիսը անգամ մը կամ աւելի, երեկոյթներ (*) կուռնանան, որոնց միջոցին անոնք կա՛մ «կանանց սեղան»ի շուրջը նրստած «փրա՛ք», «ասիս» կը պրուան դէմի կամ քովի օտարազգի պարոնին և կամ ձրանսերէն քանի մը թափթիւած բաւերով կը խօսին... բարձրաճայն անձա՛ն ձեւերով: Վերջապէս այս դասակարգի օրիորդներու բոլոր իտէալները դո՛հացած կ'ըլլան արդէն, երբ անոնք կարող կըլլան կապուիլ նիւթական կարողութիւն ունեցողի մը հետ: Այս պարագային կարեւորութիւն չունի ի հարկէ երիտասարդին անխուսափելի անբարոյականութիւնը:

Ինչպէս կ'երեւայ, Կարնոյ աղջիկներուս կեանքը ոչինչ ունի մխիթարական և առողջ կենսական: Խնդրին աւելի սարսափելի կողմը հո՛ն է, որ մեր զարգացման հանդէպ ունեցած անտարբերութիւնը յաւիտենական կը թուի ըլլալ: Դժբաղդ իրողութիւն, բայց և այնպէս ճամբորդութիւն է որ, մենք բոլորովին անտեսած ենք հողի կենդանացնող գրական կեանքը թէ՛ իբրև ընթերցո՛ւ

(*) Տիկին Սրբուհի Քիւչլուքեանի ուշադրութիւնը կը հրաւրենք Կարնոյ մէջ երեկոյթ բառին նշանակութեան վրայ: Այդ՝ կը նշանակէ թուղթ խաղալ և խօսուըռտիլ... զիրար չհասկնալու համար:

ղուհիներ և թէ՛ իբրև դրողներ : Արտաքին աշխարհի հետ խզած ենք մեր կապը և կ'ապրինք մենք մե'ր մէջ :

Ընթերցողի յարաբերութիւնը չափազանց սառած է մեր մէջ հանդէպ գրականութեան : Աւելի արգահատելի ենք իբրև գրողներ : Մինչև հիմայ Կարինէն ես միայն մէկ սրբագրուած յօդուած եմ կարդացեր «Օրհորդ» ստորագրութեամբ : «Օրհորդ» մըն էր ան , որ «Կարնոյ երիտասարդութեան» մասին կը գրէր , առանց ի'նք իսկ հասկնալու թէ ի'նչ կ'ըսէր : Ուշագրաւ պարագայ մ'ալ սա՛ է , թէ «Օրհորդ»ը դպրոցական գրասեղանին վրայ նստած կը գրէր այդ : Կ'երևելի թէ վարժարանէն ելլելէ վերջ «Օրհորդ»ը չափազանց զբաղուած է եղել — ես կարծեմ բամբասելով — որ վարժարանէն դուրս չկրցաւ շարունակել իր «խարդախ ապրանք» քչելու գործը : Ես հաստատ գիտեմ , որ այդ գրականութիւն ընել ուզող «Օրհորդ»ը վարժարանական կեանքէ վերջ մէկ հաս թերթ կամ գիրք երբեք չէ՛ առած ձեռքը և չէ՛ հեռաքրքրուած անոր բովանդակութեան : Ան ուրիշի կարողութեամբ գրականութիւն ընել ուզեց . . . փառասիրութենէ դրդուած : Ահա՛ այս աստիճան մակերեսային է մեր ըմբռնումը գրականութեան մասին : Ուրիշի փետուրներով զարդարուիլ . . . ահա գրականութիւն , Կարնեցիական գրականութիւն :

Չը մոռնամ չեչտել սա պարագան ալ որ , այս անտարբերութիւնը , այս ինկածութիւնը ծայր աստիճանի հասած է հիմայ , երբ մեր դրացի բողոքական հասարակութիւնը արդէն մեծամեծ քայլեր կ'առնէ իր մտաւորական յառաջադիմութեան համար ունեցած անզուսպ եռանդին մէջ : Մե՛ծ հակադրութիւն , մրցակիցներ ալ ունինք և դեռ չենք օգտուիր :

Կ որհն

ՄԱՆԻՇԱԿ ԶԱՌԻԿԵԱՆ



Մեր երգիծական բաժնի ազնիւ խմբագրու հին Օր. Նիկի , անձնական տկարութեան պատճառաւ չը կրնայով հասցնել մեզ այս շաբթու իր Նիկիին Օրագիրը , կը յուսանք թէ Ծաղիկի ընթերցողները ներողամիտ կը դանուին , և անկեղծ մաղթանքներով ապաքինում կը մաղթեն մեզի հետ , համակրելի քրոնիկագրուհիին , որպէս զի յաջորդիւ հաճոյքը ունենանք վերսկսելու իր սրամիտ գրութիւններուն հրատարակութեան :



ՁԵՆԱԳՈՐԾԻ ԲԱԾԻՆԸ



ՔՕԹԻՅԵՆ ՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ

(ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ԱՌԹԻԻ)

Վերջնապար (քօթիյօն) մը կ'ուզենք կազմակերպել, բայց չենք գիտեր թէ ի՞նչպէս պէտք է ընել, որպէս զի տեսքը շատ և ծախքը կարելի եղածին չափ խնայողական ըլլայ:

1. Կողոլներ պէտք են նախ մէջը մանր մունր նուէրները զնելու և զանոնք պարողներուն հրամցնելու համար: Եթէ յարմար կողոլներ չունինք սան մէջ, գլխարկի խաւաքարտէ տուփերէն կ'առնենք, որուն դուրսը գունաւոր թուղթերով և ժապաւէններով կը զարդարենք (Տես պատկեր 1.):



Պատկեր 1

Մեր բոլոր սոսնձելիք նիւթերուն համար գործածենք սետակ մը սոսինձ (ֆոլ Տը քաթ) և խժային նիւթ մը (սեխարիւն) որ գալջ ջուրի մէջ կը հալի: Առաջինը վալլուն ու նուրբ կերպաներու համար կը գործածուի միայն: Թուիչները խողանակով մը կը թըջուին, մետաքսեղէնները՝ ասուեկտաւով: Յետոյ մեր ունեցած ինչքերը աչքէ անցունենք, ինչ որ կայ մետաքսեղէն, շիպերփի, իռըօն, ժապաւէններ, ժանտակներ ևլն, և չունեցածնիս՝ ժապաւէնի կտորներ, մուսլինի կտորներ ևլն, զնել տանք և աշխատինք: Իւրաքանչիւր պարողի թիւին համեմատ նուէրներ պէտք է սարքել: Թիթեանիկներ, պարկեր, գոգնոցներ, ևլն:

2. - Առնենք գոգնոց մը, (պատկեր 2) մուսլինէ կամ գունաւոր որ և է կերպասէ (երկայնութիւնը 60 սնթ. եւ լայնքը 3¹ սնթ.): Վարի մասը խծպուած, նաեւ վերի մասը՝ որուն մէջէն ժապաւէն մը կ'անցնի գայն բօթ բօթ ընելով, և երկու քովերուն վրայ կը հանգրիծուի պզտիկ վարդերու ձեւով:



Պատկեր 2


3. - Ցանցեակներ (ռեթիփիյ) (պատկեր 3) հին կերպաներէ, կամ շիպերփիէ եւ կրկնուած մետաքսով: 25 սնթ. երկայնութիւն եւ 20 սնթ. լայնք բաւական է: 8 սնթ. լայնքով ժապաւէն մը 50 սնթ. բարձրութեամբ կապ մը շինելով կը



Պատկեր 3

ծառայէ գայն կախելու:

4. — Թիթեռնիկ (պատկեր 4) կազէ կամ քիւշէ սակի ու արծաթ թելերով բանուած : Նախ չորս թեւերը կը պատրաստեն և զանոնք կը միացնեն մարմինին, որ թելի վրայ փաթթուած սակեղօժ է, և ծամակալով մը բռնել կուտան զայն : Ապա կանանչ թելեր երկարել բերնին քովէն ու ծայրերը մէկ մէկ մարգարիտ զետեղել, աչքի տեղ :



Պատկեր 4

5. Ասղաբարձիկներ (պատկեր 5) երեք տերևի (թուէֆլը) և քառանկեան ձեւով, սաքենէ, թաւիչէ և շին : Ատոնց ամէն կողմէն կարելէ վերջ ծակ մը կը ձգեն ուռեցնելու համար, և ժապաւէնով կամ ժանեակով մը կը զարդարեն :



Պատկեր 5



Պատկեր 5

6. — Պարկեր (պատկեր 6) մետաքսէ կերպամներով պղտիկ պարկեր կը կարեն նախ, և անոնց մէջը զանազան հոտաւետ փոշիներ լեցնելով բարանները կը դոցեն, ամէն մէկէն ժապաւէն մը կ'երկարի զանազան չափով, առ առաւելն 50 սնթ, և առնուազն 20 սնթ :



Պատկեր 6

7. — Բիհեռեթի դլխարկներ (պատկեր 7). խաւաքարտէ կը շինուին ատոնք և մետաքսէ կերպասով մը կը ծածկուին, որուն վրայ ժապաւէն մը կ'ողորէ և բոնբոններով կը վերջանայ :

8. — Կենդանիներ. — Ճարճնական կրպակներէ գնել զանազան ծաղրանկարներ, նապատակներ, չինական պուպրիկներ, և շին և շին :

9. — Հովահար (պատկեր 8). երկար փայտի մը ծայրը պզտիկ կլոր խաւաքարտ մը կը զետեղեն, որուն վրայ կը դրուի ծաղիկը. ենթադրենք թէ մանիշակ մը պիտի չինենք, լուսամբիովի համար գործածուող բարակ թուղթէ անոր թերթերուն ձեւը կուտանք և զանոնք բնականին նմանցնելու չափ կը ներկենք. ապա կը փակցնենք փայտին ծայրը հաստատուող պղտիկ խաւաքարտին վրայ : Այս հովահարները, մարգարտածաղիկ,



Պատկեր 7

կապուտակ, արեւածաղիկ ևլն, պէտք է աւնուաղն 25 մնթ. մե-
ծութիւն ունենան:

Եւ իբր վերջարան, ջանանք շատ մը
ոչնչութիւններէ արդիւնքներ ստեղծել և
զանոնք նուիրենք մեր հրաւիրեալներուն:

Որովհետեւ շատ բնական է որ ամէն
մարդ գիտէ չափութեամբ զարդ ու
պերճանք յառաջ լերել, խնդիր է քիչ
ծախքով փայլ ստեղծել, և ատիկա կա-
խում ունի միտիայն տանտիկնով կամ օ-
րիորդին խնայասիրութենէն ու ճաշակէն.
ճաշակէն մանաւանդ որ մեծ դեր կը խա-
ղայ ամէն պարագայի մէջ, վասն զի
անընտել ճաշակ մը նոյն իսկ ոսկիներու
դէզի մը մէջ անճան արդիւնքներ կը
ստեղծէ ու ծիծաղելի կը դառնայ: Մինչ-
դեռ, ընդհակառակը, բանդէտ ու ճաշա-
կաւոր կին մը գիտէ ոչնչներէն անքառու
առաւելութիւններով արդիւնքներ յղա-
նալ, որոնք ամէնուն մատ խածնել կու-
տան որքան հնարամտութեան նոյնքան
վայելչասիրութեան եւ աւելի մանաւանդ
խնայասիրութեան տեսակէսներով:



Պատկեր 8

ՍՕՅԻ ԽԻՒՏԱՎԷՐՏԵԱՆ

Յ Ա Ջ Ո Ր Դ Թ Ի Ի Ո Վ

Ծաղիկի յաջորդ թիւով հաճոյքը պիտի ունենանք մեր ընթեր-
ցուհիներուն ներկայացնելու ողբացեալ

ՏԻԿԻՆ ԶԱՐՈՒՀԻ Ռ. Յ. ՊԷՐՊԷՐՆԱՆԻ

լուսանկարը, յարգանք մը մատուցանելու համար իր անձուաց
յիշատակին, ինչպէս նաև հրատարակելու իր վշտահար ամուսնոյն
մեծանուն դաստիարակ Ռ. Յ. Պէրպէրեան էֆ.ի սրտայոյզ մէկ
գրութիւնը, պատկերացնող վաղա՛մուտի Տիկնոջ կեանքը, և ուղ-
ղուած ծանօթ ուսուցիչ ու հեղինակ Սիմօն էֆ. Գարամաճեանի,
այս վերջնոյն «Բարեկիրթ Աղջիկ» գրքին ընծայած ձօնին առթիւ:

ԹՕՔԱԹԵԱՆ - ԿԻՒԼԷՍԷՐԵԱՆ Հ Ա Ր Ս Ն Ի Ք Ը

Մայրաքաղաքիս Հայ հասարակութեան պատկանող լաւազոյն և յարգուած ընտանիքն՝ Բէն Թօքաթեան և Կիւլէսէրեան տուները՝ բերկրաւիթ խնամութիւն մը ունեցան այս շաբթու, Օր. Ռէփինա Թօքաթեանի՝ Ստեփան էֆ. Կիւլէսէրեանի հետ ամուսնութեամբ որ սեղի ունեցաւ երկուշաբթի օր, Բերայի Ս. Նրրորդութիւն և կեղեցիին մէջ, կնքանայութեամբ ծանօթ վաճառական Յովակիմ էֆ. Արիկեանի:

Օր. Թօքաթեան ճշմարտագէտ պատուաբեր մէկ անդամն է մեր սեւին, իր մտաւորական և բարոյական գեղեցիկ դաստիարակութեամբ, ու Հայ կիներ բարձրացնող իր անժխտելի արժանիքներով, իսկ Ստեփան էֆ. Կիւլէսէրեան՝ իրբեւ պատուաւոր վաճառական թէ՛ Պօլսոյ և թէ՛ Մանչեսթըրի մէջ, ծանօթ անուն մըն է արդէն, որ իրական յարգանք մը կը վայելէ առեւտրական աշխարհին մէջ:

Իրենց և իրենց ընտանիքներուն վայելած համակրութիւնը փայլուն կերպով արտայայտուեցաւ իրենց պատկազրութեան հանդէսին առթիւ, որուն ներկայ դռնուեցան Պոլսահայ բարձր դասու ընտանիքները:

Տ. Օրմանեան Ս. Պատրիարք հայրը որ կը նախագահէր եկեղեցական արարողութիւններուն, իր շուրջն ունենալով Բերայի քարոզիչ Տ. Հմայեակ Սրբազանն ու բազմաթիւ եկեղեցականներ, դեղեցիկ քարոզով մը իր օրհնութիւնները տուաւ հարսին ու փեսային, որոնք ապա հարսնեւորներու ստուար խումբին հետ Սըլանախ առաջնորդուեցան, շնորհաւորութիւններ ընդունելու:

Հրաւիրեալները պատուասիրուեցան հոն հոխ շքասեղանի մը շուրջ, և շամբանեաներ պարպուեցան նորապսակ ամուլին կենաց, որ շնորհաւորական բազմաթիւ հեռագիրներ և ծաղկեփունջեր ստացաւ համակիրներէ:

Ծաղիկի խմբադրութիւնը իր ջերմագին շնորհաւորութիւնները կը յայտնէ այս ուրախ առթիւ Թօքաթեան և Կիւլէսէրեան ընտանիքներուն, ինչպէս նաև նորապսակ ամուլին:

Անկարելի է որ ընտանիք մը առանց կարի մեքենայի մնայ, բայց էական կէտն է լաւ մեքենայ մը ունենալ, որովհետեւ լաւ մեքենայ մը անթիւ եւ անհամար ծառայութիւններ կը մատուցանէ, մինչդեռ գէշ տեսակէ մեքենայ մը անվերջ դժգոհութեանց եւ տաղտուկի աղբիւր մըն է:

Բոլոր աշխարհ զիտէ թէ՛

Ս Ի Ն Կ Է Ր

Հայրապիէ ԿԱՅՍ. ՊԱՆՍԱՆ The Singer Manufacturing Co
մեքենան լաւագոյնն է. սոյն մեքենան ամէնէն աւելի կատարելագործուածը, հաստատունը եւ զիւրագործածելին ըլլալուն՝ բովանդակ աշխարհի մէջ՝ ամէն ոք Սինկերի մեքենաները կը գնէ:

Ձեռքի, ոտքի, ու ոտքի եւ ձեռքի միանգամայն

մեքենաներ կը գտնուին:

ՃԱՆՆԿԵՐԻ մեքենաները կը ծախուին մի միայն Սինկեր Ընկերութեան վաճառատանց մէջ՝

- | | | |
|---------|---|--|
| ԲԵՐՍ. | { | 1. Մեծ փողոց, Պօն Մառչէի գէմ, Թ. 343 եւ 343 կրկին. |
| | | 2. Մեծ փողոց, Կալաթա Սէրայի Լիսէին գէմ: |
| ԿԱՆԱԹԱ. | { | 1. Սինկէր խան, Թիւնէլին ետեւը. |
| | | 2. Գարաքէօյ, Թրամվէյին կայարանին գէմ: |
| ՊՈՒԻՍ | { | 1. Սուլթան Համամ, Թ. 2 |
| | | 2. Սուլթան Պէյազիտ, Թրամվէյի կայարանին գէմ, Թ. 13 |
| ՍԿԻՍԱՐ | | Չարչը Պօյու, Թ. 120. |

ՇԱՐԱԹԱԿԱՆ ՄԱՍՆԱՎՃԱՐՈՒՄՆԵՐ

Դասերը եւ նորոգութիւնք մը.

Կատարեալ երաշխաւորութիւն:

Մասնաճիւղեր գաւառաց բոլոր քաղաքներուն մէջ:

Սինկերի Ընկերութեան կեդր. վարչատեղին կը գտնուի Բերա, Մեծ Փողոց, Թ. 343 եւ 343 կրկին, Սարգիս Պէյ Տիւզդուլուի տունը:
3—50

Ս Ի Մ Ո Ն Գ Ա Բ Ա Մ Ա Ճ Ե Ա Ն

Բ Ա Ր Ե Կ Ի Ր Թ Ա Ղ Ջ Ի Կ

Պատկերագրող Ընթերցարան Ազգական Վարժարաններու համար

Յառաջարան-Նամակ Ռ. Յ. ՊԵՐՊԷՐԵԱՆԷ:

ԹԱՐԳՄ. ՅՐԱՆՍԵՐԻՆԷ:

Գեղեցիկ նորութիւն մըն է աղջիկներու Ընթերցարանը՝ որ կը բովանդակէ շահեկան ընտիր խորհուրդներ ու խրատներ, իգական սեռի կրթութեան մասնաւոր խնամք տանող տեսուչներու եւ հայրերու նկատածման արժանի գործ մը:

Գին կիսալաթի 5 դրուչ, ամբողջ լաթակազմ 7 1/2 դրուչ, լաթակազմ ոսկեզօծ 10 դրուչ: Գաւառներէ յանձնարարութիւնք փութով կը կատարուին: Կեդրոնատեղի՝ Կ. Պօլիս, Հաճօրու լօ խան, թիւ 24:
1—10

ՀՈՉԱԿԱԻՈՐ ԱՏԱՄՆԱԲՈՅԺ

Խ. Ա. Ջ. Ի. Կ. Ժ. Ա. Մ. Կ. Ո. Չ. Ե. Ա. Ն.

Պոլիս, Պահջե Գաբու Պողաջաճիին դէմ, Սբանայոյ խան
Թիւ. 4, 5, 6,

Մայրաքաղաքիս ատամնաբուժական դասին մէջ պատուաւոր
զիրք մը գրաւող Սաչիկ էֆ. Ժամկոչեան, այս անգամ Եւրոպայէն
ու Ամերիկայէն յատկապէս բերել տուած նոր դրութեամբ գործիք-
ներով և իրեն յատուկ եղող ճարտարութեամբ, առանց ուրեք ցաւ
զգացնելու, ակնթարթի մէջ կր հանէ փտտած և ամէնէն դժուար-
րին ակոսները Առջեւի փտտած ակոսները առանց հանելու ար-
մատներու վրայ կը գետեղէ բնականէն ընձու ստորբերութիւն չու-
նեցող պտուտակաւոր ակոսներ, Բերնին, Ետեւի կողմը լեցուիլը
անկարելի եղող արմատներու վրայ, ոսկի կամ բլամթին քուսոսներ
կ'անցընէ: Նաեւ քառչուի, բլամթին, ոսկիի վրայ շարուած ակ-
ոսներ կը շինէ բնականին յար ևւ նման:

Սաչիկ էֆ. Ժամկոչեանի սկզբունքն է

Պատուաւորութիւն, Ուղղամտութիւն եւ Մաքրութիւն ինչ որ ան-
հրաժեշտ պայմաններ են ատամնաբոյժի մը համար:

Չ. Ա. Փ. Ա. Ի. Ո. Ր. Գ. Ի. Ն.

Վկայեալ տղրատագ ճրի

21—50

Ա. Յ. Բ. Բ. Ո. Ի. Ն.

Կ'Ո. Ի. Ջ. Բ. Շ. Ի. Բ. Ե. Ի. Վ. Յ. Ե. Լ. Ո. Ի. Չ. Զ. Ա. Գ. Ո. Ի. Ի. Լ.

Դ. Ի. Մ. Ե. Յ. Է. Բ.

Բերա, Բասաժ Բումէլի

Դ. Ե. Բ. Չ. Ա. Կ.

Թ. Ս. Գ. Է. Ո. Ս. Ա. Ն. Ս. Ո. Ի. Բ. Ե. Ա. Ն. Ի.

որ չափի վրայ ընտիր ևւ տոկուն կերպասէ հագուստներ կը կարէ,
ժաքէք քօսքիւմ, պօմժուռ, ուրտեկնիօք խիստ զիւրաւատչելի պայ-
մաններով:

Անգամ մը այցելելը բաւական է կատարելապէս գոհ մնալու
համար:

21—50

Կ. Ե. Ա. Վ. Բ. Ո. Ի. Ե. Ա. Ն.

Յ. Ի. Ս. Ա. Գ. Ո. Ի. Լ. Ե. Ա. Ն.

Վ. Ա. Ճ. Ա. Ռ. Ս. Ս. Ո. Ի. Ն.

Թ. Է. Յ. Ի. Ի. Ա. Ռ. Ն. Ո. Ի. Բ. Գ. Ն. Ե. Բ.

ՄԻՆՏ ԱՅԱՆ ՈՒ ԹԱՐՄ ԵՆ



Ե. Ա. Վ. Բ. Ո. Ի. Ե. Ա. Ն.

Ի. Ս. Ա. Գ. Ո. Ի. Լ. Ե. Ա. Ն.

Ը. Ն. Տ. Ի. Բ. Ա. Ժ. Ա. Ն.

Ե. Ի.

ՀՈՏԱԻԷՏ ԹԷՅԵՐ

Կ. Պոլիս, Պահճե Գաբու, ճելալ-Պեյ խան, քիւ 10

21—50